



ԲԱԶՄԱՎԷՊ

ԺԳ. ՏԱՐԻ, ԹԻԻ 18.

1856

ՍԵՊՏԵՄԲԵՐ 15.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

ԲԱՐՈՅԱՎԷՊ

Մայր մը իր որդոյն սիրոյն համար զոն կ'ըլլայ :

Մեսինայի ահաւոր գետնաշարժին ատենը, իշխանին մէկը բաղդովին հազիւ իրեն կէս մը մարած ամուսինը թեւին տակն առած՝ կրցաւ ինքզինքը նաւահանգիստը ձգել, ուր նաւակ մը գրտնելով, փախուցած բաները լեցուց :

Ինչ ատենէն երբոր իշխանուհին ուշը վրան եկաւ, աչքը բացաւ ու մէյ մը չորս դին դարձուց, մէկէն երեսի գոյնը նետեց, լեզուն բացուեցաւ, և առջի բանն եղաւ իր տղան հարցընել :
« Ը՛հ, սիրելի, պատասխան տուաւ երկը լալով, քեզմէ 'ի զատ ուրիշը մտածելու ատեն չունեցայ : — Ա'երևնայ թէ դուն մայր չես », կանչեց իշխանուհին խռոված . մէկէն վեր ցատքեց, ու ուզեց նորէն տուն դառնալ : Իջիկը դէմ կեցաւ, անիկայ ոտք կը կոխէր որ երթայ : Իշխանը կէս մը բռնուածեամբ

կէս մը աղաչելով չէր թողուր որ իրմէն հեռանայ . բայց առաքինի մայրը կը պաղատէր երկանը ոտքն ինկած, կ'աղաչէր որ թող տայ իր սրտին փափաքը կատարելու : Ա'էյմ' ալ յանկարծ ոտք ելաւ վազեց կայծակի պէս, հասաւ իր տունը, տեսաւ որ դեռ չէր փրած՝ շունչ առաւ : Ելաւ մէկէն տղուն պառկած խուցը մտաւ . ու ինչպէս սիրտը նետեց երբ տեսաւ որ խորունկ քունի մէջ անուշ անուշ կը քնանար . գրկեց զինքը, ու չէր կշտանար պագնելէն և գետի պէս ուրախութեան արցունքներ կը թափէր : Ը, յսպէս իր աս անգին դանձր գիրկը դէպ 'ի սանդուխը վազեց : Բայց հազիւ թէ ոտքը սանդուխին վրայ էր դրեր՝ մէյմըն ալ սկսաւ ոտքին տակը երերալ, ետ քաշուելու ջմնաց՝ սանդուխը աչքին առջև կործանեցաւ ընկաւ :

Կեղծ մայրը աս սոսկալի դէպքէս զար-
հուրած՝ ուրիշ խուց փախաւ . անոր ալ
առաստաղը սկսաւ պատրուտիլ, գերան-
ները կործանելու վրայ էին . անկէց ալ
խուցէ խուց փախչելով, երբոր տեսաւ
որ ալ ազատելու ճար չկայ, պատու-
հանի մը դիմացը վազեց, ու լալով ժո-
ղովրդեան ցցուց տղան . « Ողորմեցէ՛ք՝
կը պոռար, ողորմեցէ՛ք չէ ինծի հապա-
այս անմեղ տղուն » : Բայց ան կանչուըւ
տելու, արցունքի ու աղաչանքի ատենը
յանկարծ տեսնես գլխուն վրայի գե-
րանը կործանեցաւ, պատը փլաւ, և
գորովագուժ մայրը իր որդւոյն սիրոյն
զոհն եղաւ :

ԱՌԱԿ

Ծիծեռնիկ և բոչնիկը .

Ծիծեռնիկն երկար ճամբայ ընելով
Շատ բան էր սովեր .
Ով որ կը տեսնէ շատ բան գիտելով՝
Ըգգոյշ է եւել .
Պըզտի փոթորիկ մ՝ ալ նա ինքն հեռուանց
Կանուխ կ'իմանար .
Ծայրը չքերթած՝ շուտով նաւաստեաց
Ձայն իմաց կու տար :
Հեղ մը կանեփին ցանուելու ատեն
Տեսաւ երկրագործ մ՝ որ առեր հունտէն
Շատ մը ակօսներ
Անով կը ծեփէր :
Ըսաւ թըռչնեկաց . « Ըս չի հաւնեցայ .
Ձեզ կը մեղքընամ . ես վըտանգն երբ գայ ,
Կըրնամ տեղմ՝ հեռու
Ծակ մը քաշուելու :
Կը տեսնէք դուք սա ձեռքն որ անգագար
Կ'ելէ ու կ'իջնայ օդուն մէջ վեր վար .
Օր մը կայ գալու ,
Շատ ալ չէ հեռու ,
Որ ցանածն ըլլայ ձեզ աղետարեր ,
Բուսնելով անկէց որսի գործիքներ .
Բըսնելու թակարդ
Վարմ եւ որոգայթ .
Չո՞րն ըսեմ՝ հիւսուած
Հազար մէկ կաղմած ,
Որ ձեզ ատենին
Մահ , բանտ ծընանին .
Յանցեր ծակուծակ ,
Պըզտարիկ վանդակ .

Ինձ ըրէք մըտիկ
Կերէք զայս հատիկ » — :
Անոնք ծաղրեցին
Ձինքն ելան գացին
Դաշտաց մէջ ազատ
Ուր կերն էր առատ :
Կանչըցաւ կանեփն , ըսաւ ծիծեռնիկն
Ելէք խըլեցէք շուտ մէկիկ մէկիկ
Բուսած ցողուններն անիծած հունտիդ .
Ձէ նէ՛ ըստոյդ է , գիտնաք , կորուսանիդ :
« Շատզըրո՞ւց դուն ալ չարեաց մարգարէ ,
Պատասխան կ'առնէ ,
Ատ ինչ գեղեցիկ գործ մեզ կը դնես .
Ամէն մէկերնիս հազար ալ ընես ,
Մաքրել չենք կըրնար բոլոր ատ արտեր .
Նայէ թէ կանեփն ինչպէս է աճեր :
— Բայց շատ գեշ կ'ընէք , ըսաւ ծիծեռնիկ ,
Այն ժանտ հատիկներն ահա կը հասնին ,
Եւ որովհետև խօսքերուս իմին
Դուք մինչև հիմայ ականջ չը դրիք .
Գեթ արտերն երբոր ծածկըւած տեսնաք
Ցորեննուն հոգէն ազատած մըշակք
Որ կ'ելեն թըռչնոց հետ կըռուրտելու ,
Երբ վանդակն ու ցանց
Որոգայթ լարուած
Խեղճ թըռչնիկներու ,
Ասդիս ու անդին
Մի ալ թըռչտիք .
Կեցէք ձեր բունին
Մէջը հանգարտիկ .
Կամ կըռնկան պէս , կաքաւ ու բագին՝
Աշխարհքէ աշխարհք փոխեցէք երկին .
Այլ գիտեմ դուք չէք մեզի պէս ուժով
Թըռչիլ ու անցնիլ անապատն ու ծով .
Եւ ոչ իսկ երթալ աշխարհք մը օտար .
Ձեզի ապահով մէկ հատիկ է ճար
Պատի մք ծակի մէջ մըտնալ կենալ » :
Թըռչունք ձանձրացած ալ անոր լեզուէն
Խառնաձայն կարկաղ հոն կը վերցընեն ,
Ինչպէս Տըղյալիք երբ Կասանգրայի
Բերանը բացուեր որ իրենց խօսի :
Ինչպէս որ անոնց՝ նոյնն եղաւ ասոնց ,
Գերի բունուեցան շաւերը թըռչնոց :

Ինչ որ մեր ըզմիցն յարմար կ'երևնան՝
Կ'ընդունինք միայն .
Չարեաց չենք հաւտար , մինչև որ չի գան :

ԼԱՖՈՆԴԵՆ